

վայելըութեան կապովը՝ սահմանեց որ թէակէտ իշխանք, քաղաքացիք ու գեղացիք նոյն իրաւանց հաւասար մասն ունին, միայն կրտսերը պատուով մեծին, ու մեծը սիրով առ կրտսերը քաղաքական վայելըութեան պարտքերնին պիտի լեցրնեն. որովհետև որ սովորաբար մէկուն պահատութիւնը, երկրորդին ալ պատճառ ըլլալով՝ ընդունայն է անկէց վերջը իրարմէ գանգատիլը :

Այս քարեկարգութեանց օրէնքներէն ՚ի զատ բոլոր կառավարութեան կերպը նորէն կարգադրեց, թագադիր իշխանէն ու իր փոխարքայէն սկսեալ նախարարութիւնները ու կարգաւորեալ զօրքը հասարակաց ու աշխարհքին ապահովութեանը համար :

Դէկ գիտցաւ Ա աղարշակ թէ կրօնքն է հիմն ու հաստատութիւն մարդկային քաղաքական ընկերութեան ու երջանիկ կենաց. ուստի իր հեթանոսութեան ժամանակին յարմար՝ մեծ փոյթ ունեցաւ կրօնից ծաղկելուն, մեհեաններ կանգնեց ու քուրմեր հաստատեց, ու գիտնալով որ ժողովրդեան դիմացը կրօնից պաշտօնէից յարգանքը կրօնքին մեծարանացը հետ մեծ կապ ունի, քուրմերը ազնուական նախարարաց պատուոյն հաւասարցուց : Եւ այնպիսի հեթանոսութեան խաւարեալ դարուն մէջ, հիմակուան խելացի քաղաքականութեան բարակութեան հասնելով՝ կրօնից ազատութիւն ալ տուաւ Ի ագարատ թագադիր իշխանին, որ Նքէից գերութենէն ըլլալով ճշմարիտ աստուածակաշտ էր : Այսպէս քիչ ժամանակի մէջ Հայաստան՝ բոլոր արեւելեան ազգաց մէջ ամենէն ծաղկած կիրթ ժողովրդոց մէկը եղաւ :

Ա աղարշակ շբաւականանալով իր դիւցազնական առաքինութեամբքը, որով կարծես նոր մեծ ու ազնուական ազգ մը աշխարհքին վրայ երեցուց, չուզեց ըստելի բարբարոս ազգիմը օրէնսդիր ու ծաղկեցընող, որ թերեւս ուրիշ թագաւոր մը ասով իր փառասիրութիւնը գոյն ընելու կը ջանար, այլ տեաննելով ազգին ազնուական կերպը, որով կը

ցուցընեին թէ քաջ նախնեաց սերունդք են, ուզեց ստուգել պատմութեամբ . ու արթընցուց ժողովրդեան ոգին թէ Հայկայ, Արամայ ու Տիգրանայ որդիք են, ու վառեց անոնց սիրութ նախանձաւոր ըլլալ իրենց նախնեացը, որով ինքը իրաւամբ մասնակից եղաւ իր նախորդ գիւցազնաց փառքին, զոր ժամանակին ժանգոտ ժանիքէն ազատեց . ու սիրելի եղաւ իր ցեղովը ամբողջ աղգիմը, ունուիրական ընծայեցիրտոհմին Ացշահոնի անունը, որով ոչ ժամանակ մը միայն, այլև 2000 տարիէն վերջն ալդեռ քաղցը կը հնչէ Հայրենասիրաց ականջը Ա աղարշակ անունը, Արշակունեաց անուանը հետ :

Հ. Ա. ՃԱՐ.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Դրագուններու Հրայ ուղիւնանելիւն :

ԴԻՆ ու նոր մատենագրութեանց ապաստանարանը, մարդկեղէն հանձարոյն ազնիւ ու հաւատարիմ աւանդապահքն զբատունները եղած են : Անոնց մէջ մարդուս իմաստութիւնը, մտաց գերազանցութիւնը ու ինչուան յիմարութիւնն ու մոլորութիւնները իրը խրատ և ժառանգութիւն ապագայից կը յաւերժանան, և տգիտին վարժապետ ու իմաստնոյն օգնական ու ձեռլուտու կ'ըլլան : Ա փոսո որ ժամանակ ու տեղ եղեր է որ զրոց յարգը ճանցող կամ ամեննեին չեն եղած և կամ թէ քիչ հոգի գտուեր է . ինչ բանաւորներ, քանի անգութ ձեռքեր՝ հազարաւոր տարիներու գտնձը, բիւրաւոր մտաց երկունքը՝ սրով, կրակով, տւարառութեամբ, գետը նետելով, պատերու մէջ Հիւսելով, պատըռուտած՝ տղայոց ձեռքը խաղալիք տալով, կամ թէ եղծաննելով ու անարդ բաներու գործածելով ոչընչացուցեր են . և այն անուններն որ յաւիտեան անմահանալու արժանի էին՝ անդաւնակի մոռացութեան

մը մէջ թաղեր են . Եւ թէ որ ազգ մը իր նախնեացմէ պանծալի մատենագրութիւն մը ժառանգեր է նէ , պէտք է որ իրեն վանքերուն չնորհակալ ըլլայ , որոնք աշխարհքիս յեղափոխութիւններէն հեռու ըլլալով՝ շատ անդամ ազատ մնացեր են աշխարհաւեր կործանմունքներէ , և իրենց նախնեացը հանձարոյն աւանդները երկիւղածութեամբ պահելով և անոնց վրայ կեանքերնին մաշելով՝ երբոր մարդկութիւնը իր բանականութիւնն նորէն ձեռք առաւ , նորանոր լոյս ծագեցին ազգաց մը տաւորական յառաջադիմութեան ձամբուն վրայ :

Ուստի մենք ալ մեր ընթերցասիրաց համառօտ տեղեկութիւն մը տալու համար , դնենք հոս նախ աշխարհքիս վրայ գտուած զլիսաւոր հին ու նոր մատենադարաններուն կամ գրատուններուն կարծառօտ նկարագիրը , ուրիշ ատենի պահելով ազգային գրատանց և դիւնաց վրայ խօսելը :

Ա . ՀՐԵԱՅՔ : — Հրեայք՝ Ա, էմիլէն ու Յուդա Վակարէէն սուաջկարգաւորեալ գրատուն չունէին . բայց Յուդայի ու Խարայէլի թագաւորաց տարեգրութիւնները որ թագաւորաց ու մնացորդաց զրբելուն մէջ կը յիշուին , տեսակ մը գրատուն կրնան սեպուիլ : Յողոմնն իրեն ատենը կը գանգատէր զրոց շատութեանը վրայ . ուստի կ'ապսպէր ։ Արդեակ իմ , զգոյշ էր՝ ի ստանալոյ ։ զիրս բազում , զի ոչ գոյ վախճան . . . ։ և ինքն ալ խիստ շատ բան զրեց . վասն զի սուրբ զիրքը իրեն համար կ'ըսէ թէ ։ Խօսեցաւ Յողոմնն երիս հազար առակս , և էին օրհնութիք նորա հինգ հազար : Խւ խօսեցաւ զիայտից զեւ , զեւնափայտէն որ 'ի լիբանան , մինչեւ զզոսրայն որ յորմն ելանէ . և խօսեցաւ զանանոյ , և զթունոց , և զձկանց . . . ։ Եզրաս որ այնչափ հին կտակարանաց վրայ պարապեցաւ , ձեռքը ուներ նաև շատ մը յիշատակարաններ , տարեգրու

թիւններ , ծննդաբանութիւններ , և ն . Վակարայեցոյ երկրորդ գրքին մէջ յայտնապէս կը տեսնենք որ՝ Ա, էմիլ Երաւասաղէմ գրատուն մը հաւաքեր էր , վասն զի ։ Մնդրէին 'ի հին մատեանսն , 'ի գիրս հարցափորձից , որ առ ամօքն ։ Ա, էմեայ եղեալ , և իբրև զիւր ե . գեալ զայս ամենայն ժողովէր , և զայս մատեանս թագաւորաց և մարգարէից , և զայլ հրովարտակս թագաւորաց , որ վասն ինչ ինչ 'ի պատիւ տաճարին առեալ էր , զամենայն 'ի մի վայր կուտէր . . . ։ Սոյնպէս Յուդա Վակարէ Մնտիոքոս Եպիփանէսի պատերազմին պատճառաւ ցրուած զրբերը նորէն մէկտեղ ժողովեց . ինչպէս սուրբ զիրքն ալ կը վկայէ . Սոյնպէս և Յուդա զամենայն կոր , ծանեալն 'ի պատերազմաց անտի և զցրուեալն 'ի մի վայր ժողովէաց , և այժմառ մեզ բովանդակեալ պահի . . . ։

Երբոր Վրիստոսի Տեաւն մերոյ աւետարանը Վոլսէսի օրինաց տեղը փռխանակեց , Հրէից Երուսաղէմի Ճեմարանը 450 ժողովրդանոց ունէր , որոնց մէ իւրաքանչիւրին քով մէյմէկ ալ սըրբազան մատենադարան կամ գրատուն կար , ուր Հրէայք կը ժողուէին սուրբ զիրք կարգալու . . . ։ Երուսաղէմի ու տաճարին կործանմանէն ետեւ (Վրիստոսի 70 թուակ .) Հրէայք բոլոր աշխարհք ցրուելով՝ ալ չի կրցան ժողուիլու մէկ ազգ ու մէկ ժողովուրդ ըլլալ . անկէ ետեւ ելան իրենց բարունիները որ շատ երազապատում զրբեր , Կալմուտը , յարասութիւններ , բարունական աւանդութեանց հաւաքումներ , և այն զրեցին . և թէպէտ ժողովարաններ ունեցան նորէն , բայց գրատուն կամ մատենադարան ամենսեին չունեցան :

Բ . ԵԳԻՊՏՈՍ : — Եգիպտոսի ամենէն հին գրատունը , ըստ Եգիպտորոսի Վիկիլիացոյ , Սիմանդը թագաւորը կանգնեց , որ Վրիստոսէ տասուերկու դար առաջ էր , և Պրիամոսի ժամանա-

¹ Ժողով . Ճ.Բ . 13 :

² Ք . Թագաւ . Դ . 32 , 33 :

1 Բ . Մակ . Բ . 13 :

2 Ա, ոյն . անդ . 14 :

3 Գործք առաք . Ճ.Ե . 21 : Ղուկ . Դ . 16-17 :

կակից կը կարծուի : Պիերիսս կը պատմէ թէ այս գրատունը շատ մեծաշէն էր , և լազիպտացւոյ Շատուածներուն արձաններով զարդարուած . թագաւորը այս չենքին ճակտին վրայ զրել տուած էր Շատչարան հռոմ-ոյ , իբր թէ հոս մանողը ամենէն վնասակար ախտէն կ'առողջանար , այսինքն՝ տղիտութենէ : Բայց այս բժշկարանը , որուն զոյութեանը վրայ և ոչ ստուգութիւն մը կայ , կ'երեայ թէ շատ մեծ բան մը եղած պիտի չըլլայ : Շայն հին ժամանակները գրքերը շատ այնչափ առատ չեին , և միայն քուրմերը կը գրեին . վասն զի աստուածեղէն ըսուած զըքերը , որ եզիպտացի երկու Հերմէսներուն կ'ընծայուին , միայն սուտ անուամբ մեզի հասեր են . իսկ Վանեթոնի զըրուածքները Տրոյիոյ պատերազմէն շատ վերջն են : Վեմիիս քանի մը դար ետքը մեծ գրատուն մը կանգնեց Հեփեստոսի տաճարին մէջ , և թէ որ արժան է հաւատալ Վակրատ քերթողին , (որ Վրաեմիսիա թագուհւոյն հոչակաւոր ցաւոցը վրայ տաղերգութիւններ շինեց) , Հոմերոս Վեմիիսի գրատունը մէջ իր Կղիականն ու Աղիւսականն գտեր է , և իրեն անուամբը հրատարակեր է : Բայց հնոց ամենէն երեելի զրատունը Մշեքսանդրիոյ զրատունն է , որ տպազրութեան զիւտէն առաջ թերեւս ամէն ատենուան զրատունց մէջ առաջինն և անուանին եղած է , մեզմէ 2000 տարիէն աւելի առաջ հաստատուած , որուն անունը առակ եղած է զրագիտաց մէջ . անոր համար հարկաւոր կը սեպենք համառօտ տեղեկութիւն մը տալ անոր վրայօք :

Դեմետր Փաղերիս Վթենացի իմաստուն իշխաննը իր հայրենեացը քաղաքական խուռալութեանցը պատճառաւ թողուց փախաւ յՄշեքսանդրիա , Եզիպտոսի Պտղոմէսս Վոտեր թագաւորին քովը . և խորհուրդ տուաւ անոր որ զրատուն մը շինէ ու մէջը հաւաքէ որչափ որ իր տերութեանը մէջ ու ուրիշ տեղուանք քաղաքական վարչութեան վրայ զրուածներ կը գտնուին . վասն զի

անոնց մէջ կրնաս գսնալ , կ'ըսէր , այն պիսի խորհուրդներ՝ որքու բարեկամներէդ և ոչ մէկը կարող է քեզի տալու : Պտղոմէսս հաւանեցաւ այս խորհրդին և Դեմետր սկսաւ քաղաքականութեան վերաբերեալ զըքեր ժողվել . բայց այսչափով գոհ ըլլալով յորդորեց զթագաւորը Պիտիստրատին ու Վրիստոտելին պէս բանաստեղծական , փիլիսոփայսկան ու ամենայն ազգաց պատմութեան զըքերու ալ հաւաքում մ' ընելու , որպէս զի զիտունները կարենան անաշխատ սորվիլ , ու ունեցած զիտութիւննին քննեն բաղդատեն ու կատարելազործեն : Դեմետրիսս 'ի զործ զնել տուաւ իր մտածածը , ու ինքը զլուխ կեցաւ այս նորաշէն զրատան . սկսաւ ամենայն ազգերէ ու ամենայն տեղերէ զըքեր ժողվել , ու քիչ ատենէն մատենադարանը՝ եզիպտացի , հրեայ , հայ , եթովպացի , քաղզէացի , պարսիկ , հնդիկ , և յոյն , գուցէ և լատին զըքերով լեցուեցաւ . անանկ որ իրեն մահուընէն վերջը , մատենադարանը որ բանասիրական ուսմանց վարժարանին մէջն էր , ըստ Խասերիսի 100,000 հատոր զիլք ունէր :

Սոտերին յաջորդը Պտղոմէսս Փիլադելֆոս , ուսմանց ու արհեստից շատ պաշտպան ըլլալով , ալ աւելի շատցուց ու զարդարեց իրեն հօրը շինած մատենադարանը : Ըատ զիտուն մարդիկ ժողվեց իրեն քովը , ու իրենց զրուածներով մատենադարանը հարստացուց : Դեմետրէն ետե Փիլադելֆոս մատենադարանին զիլաւոր զրաւ հոչակաւոր . Քանոդստը որ զնեց Վթենացւոցմէ Վրիստոտելին ու Ծիկոփրատին հարուստ մատենադարանները :

Փիլադելֆոսին յաջորդը Պտղոմէսս Խասերգէտ իր հարցը պէս նախանձաւոր ըլլալով ուսմանց յառաջազիմութեանը , ետեէ ինկաւ ալ աւելի հարստացընելու մատենադարանը , որուն վերակացու զրաւ Խրատոսթենէսը , որ աշխարհազրութեան ու պատմութեան մէջ շատ հմուտ էր : Կրեն յաջորդը Վաղողնն եղաւ , որ Վարդոնաւորդաց վրայ բա-

նաստեղծութիւն մը շինեց : Խակ Պատղումէոս լավիփամին թագաւորութեան ատենը մատենադարանին առաջնորդն էր Արքատոնիմոս : Այսոր ատենները Պերգամնի Հռմենէս Ա թագաւորը, իրեն արքայանիստ քաղաքին մէջ շինեց նոր մատենադարան մը, որ վերջերը Ազեքսանդրիոյ մատենադարանին նախանձորդ եղաւ : Ինով Արքատոնիմոս միտքը դրաւ Հռմենէսի քովը երթալու, բայց Պատղոմէոս լավիփան վախնալով որ չըլլայ թէ անիկայ իրեն թշնամոյն մատենադարանը մեծցընէ, քիչ մը ատեն զինքը բանտ դնել տուաւ . նաև արգիլեց որ պապիրը՝ իւր տէրութենէն գուրս չանուի . ան ատեն Պերգամացիք ձար չգտնելով մագաղաթը հնարեցին, կամ թէ կատարելագործեցին ու սկսան պապիրին պէս գործածել :

Պատղոմէոս Փիսկոնին թագաւորութեանը ատենները Աերապիոն անունով նոր մատենադարան մ'ալ շինուեցաւ, Աերապիս չաստուածոյն տաճարին մէջ : Փիսկոն բոլոր Ազեքսանդրիա ցամաք ելլոյները կը բռնադատէր որ իրեն օրինակելու գրքեր բերեն . բայց վարպետութեամբ բուն օրինակները քովը կը պահէր՝ ու օրինակածները անոնց տեարցը կը դարձընէր : Ինդրեց Ամենայիներէն լավիղէսին, լարիպիդէսին ու Ուփոկլին գործքերը, խոստանալով որ ետ դարձընէ նախագաղափարները և երաշխի տեղ 75,000 ֆուանք տուաւ . բայց ըրած խոստանւնքին դէմ քովը պահեց այն անգիւտ ձեռագիրները . այսպիսի խաբէութեամբ բաղմաթիւ գրքերու հաւաքում մը ըրաւ : Խաև խաղեր հաստատեց՝ ի պատիւ մուզայից, ու մրցանակներ խոստացաւ ամենայն մատենագիրներուն, որոնց գրուածներովը իրեն հաւաքումը կ'ուզէր հարըստացընել, ու Արքատոփանոս անունով ընթերցանէր ու հմուտ մարդը գրապիտ անուանեց :

Փիսկոնին յաջորդները հետզէտէ Ճոխացուցին Ազեքսանդրիոյ մատենա-

դարանը, ու ամենայն ազգի իմաստունները որ երթալով կը բազմանային Արքատոնադրիոյ մէջ՝ կը ջանային իրենց գրուածներովը մատենադարանը հարստացընելու : Ա Երջապէս Աղէոպատրային թագաւորութեանը ատեն, երկու մատենադարաններն ալ մէկտեղ առնելով 700,000 գիրք ունէին :

Յուլիոս Աեսարը երթոր Ազեքսանդրացիներէն զարնուելով ստիպուեցաւ թանգարանին կողմը քաշուելու, Ազգիպտացւոց նաւատորմզին կրակ տըւաւ . հովէն կրակին բոցը մինչև թանգարանին քովի նաւերուն հասաւ ու թանգարանն ալ հետերնին այրելով, Արողիոսի ըսածին նայելով, 400,000 գիրք մէկէն մնիմիր դարձան : Քանի մը մատենագիր կ'ըսեն որ նաև Աերապիոնն ալ այրեցաւ . բայց ունանք ալ կը հաստատեն որ ազատած ըլլայ : Բայց հաւանական կ'երևայ որ ան ալ թանգարանին պէս վերջէն կործանած ըլլայ : Այսակով փհացաւ Ազեքսանդրիոյ առաջին մատենադարանը :

Անտոնինոս Աղէոպատրային ինսդիրքովը Պերգամնի մատենադարանին մէջ գտուած 200,000 գիրքը իրեն պարգևեց, որովնոր հարստութիւն մը աւելցաւ Աերապիոնին մէջ, որուն որ Հռոմայու կայսերք ալ միշտ պաշտպանութիւն ըրին :

Քրիստոսի իրեք հարիւր իննասուն թուին հեթանոս փիլիսոփայից ձեռքն էր Աերապիոնը . այն ատենները Ուկտիլոս Ազեքսանդրիոյ պատրիարքը ու զելովիր հօտին մէջի կռապաշտութիւնը ջնջելու՝ հրովարտակ մը առաւ մեծն Ուկտոսին բոլոր մեհեանները կործանելու, ու սկսաւ թագաւորին հրամանը ՚ի գործ դնել : Հեթանոսները բարկանալով քաշուեցան Աերապիոնին մէջ և հոն ինքն զինքնին զէնքով պաշտպանեցին : Խակ Ուկտիլոս թագաւորին գունդերուն օգնութեամբը բռնադատեց հեթանոսները որ հոնկէ հեռանան, երկար ատեն դէմ դնելէն ետքը : Ա Երջապէս խոնարհեցան ու զէնքերնին ձգելով ստիպուեցան անձնատուր

1 Պապիրը տեսակ մը բոյս է որ Նեղոս գետին քովերը կը բռւսնի . ասիկայ հիները թղթի տեղ կը գործածենի :

ըլլալ. բայց ափսոս որ ավետալի պատերազմին պատճառաւ խիստ շատ վնաս քաշեց մատենադարանը ու շատ տեղերն ու գրքերը այրեցան, անանկ որ շատ չանցաւ Աերապիոնն ալ բոլորովին կործանեցաւ : Արողիոս, որ 410^{հն} Արդեքսանդրիա գնաց, հոն ոչ մատենադարան գտաւ և ոչ Աերապիոն :

Իսկէ վերջը Ազեքսանդրիոյ վարժարանը սկսաւ ծաղկիլ, բայց ոչ ոքի պատմաբանից նոր մատենադարանի բացուիլը կը յիշատակէ . բայց հաւանական կ'երեայ որ հաւաքուած ըլլան հոն քանի մը աստուածաբանութեան կամ վիճաբանութեան գրքեր, քրիստոնեայ մատենադիրներուն գրուածները . կարելի է ալ որ անդիէն ասդիէն քանի մը երեկի հեթանոս մատենադրաց գրուածներն ալ հոն ժողվուած ըլլան :

Այս ատեններս էր որ մեր Հայոց Ուարգմանիցքն եկան Ազեքսանդրիա աղէկ յունարեն սովորելու և այն գրքերն քննելու :

640^{հն} Ազեքսանդրիա 13 ամիս պաշարած մնալէն ետքը Արաբացիներէն առնուեցաւ . Վաղիւլֆարաձ պատմագիրը կ'ըսէ թէ Ազեքսանդրիոյ քերականներէն Յովհան Փիլոփոն անունով մէկը աղաչեց Արաբացւոց Վմբու զօրավարին որ մատենադարանին վնաս չհացցնէ : Վմբու կ'ուզէր քերականին խընդիւքը կատարել, բայց (Ճար Վմբրապետին այս բանիս վրայ հարցուց, ան ալ պատասխան տուաւ . “ Ուէ որ Յունաց գրքերը մեր դուրանին համաձայն են՝ աւելորդ են, և պէտք չէ պահել. իսկ թէ որ դէմ կը խօսին, վնասակար են և պէտք է այրել . ” : Այս հրամանիս հնագանդելով զօրապետը, կ'ըսէ պատմիչը, մէկէն գրքերը բաժնել տուաւ քաղաքին 4000 բաղնիքներուն, ու վեց ամիս բաղնիքները տաքցնելու գործածուեցան : Բայց Վաղիւլֆարաձը այս դիալուածէս 700 տարի վերջն է : Յոյն մատենադիրները որ Ազեքսանդրիոյ առումը կը պատմեն, ինչպէս է Կատիքիոս պատրիարքը, ամենին բան մը ըսէր մատենադարանին այս կերպով

կործանմանը վրայ : Իսոր համար շատի մաստունք չեն հաւատար Վաղիւլֆարաձին պատմածին : Եւ իրաւցընէ անհաւատալի է որ քանի մը հազար գիրք Արդեքսանդրիոյ 4000 բաղնիքները վեց ամիս տաքցնելու բաւած ըլլան :

Արով բանիւ մատենադարանը 390^{հն} այրած ըլլալով իրեն նորէն շինուելուն վրայ աւանդութիւն մը չկայ պատմութեանց մէջ . ասկէց զատ Կատիքիոսին ու Արողիոսին վկայութեանց ալ նայելով Վաղիւլֆարաձին պատմածը յայտնի չափազանցութիւն է :

(ՄՆՍՑԱԽ ՈՒՐԻՇ ԱԿԴԱՄ)

Տ' ՆՏԵՍ ԱԿԱԽ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ԳԼՈՒԽ Թ.

Պարուասուուր . — Ա արդակուուր . — Ժողացաւ :

ԿՈՎՈՒ պատուաստին գիւտէն առաջծաղկին վնասներէն գոնէ քիչ մը ազատ մնալու մտքով հասարակ պատուաստը կը գործածէին : Վս գործողութիւնը արևելքի մէջ շատ ատենէ 'ի վեր սովորական բան մըն էր, բայց դեռ մէկ եւրոպացի մը իր վրայ կամ իր զաւակացը վրայ անոր փորձը ընելու չէր համարձակած : Պօլիս կեցող անգղիացի դեսպանին կինը Էտի Վոնթակ ամենէն առաջ աս բանիս սիրտ ըրաւ . նախ իր որդին պատուաստել տուաւ, ու երբոր տեսաւ որ յաջողեցաւ, Լ մնտրա դառնալէն ետքը իր աղջիկը պատուաստել տուաւ 1721^{հն} : Վն ատեն բժշկական դպրոցը ուզեց որ 'ի մահ դատապարտուած վեց յանցաւորի վրայ անոր փորձը ընեն : Վն փորձը ամենայն կերպով յաջողեցաւ ու շուտ մը Կալէսի իշխանուհին իր զաւկըները պատուաստել տուաւ : Ուէպէտ և աս գործողութեան